

Ցիուր յառաջարձանով սկսած մեր այս միտա-
մելոյ տեսութիւնն . բայց կը վերջացնելով այն ման-
նակարգաբաղադրությունը . որ մասն զգացրին է, յատուկ,
որ մեր առաջինայ ամսորեայ թշգրակցութիւններու
մէջ զարդարակար, ինչպէս եւ երեսոյթները յու-
սումն կու տան, գոնէ փոքր ինչ աւելի մոխթա-

րական գրիչ գործածել այն կիսուական ինդրի մա-
սին, որ այժմ ամէն հայում մտասանիզութեան գլխաւ-
որ առարկան եղած է:

4. ՑԻԱՐԵԱՆ



ՅԵԿԵՂԻՄԱՅԱԾՈՒԿՆԱՐ
ԱՅՈՒՄՐԲՈՅԱԾՈՒԿՆԱՐ:ԿԱՅ
ԱՐԵՑԱՄԱՐԹՎԿԱՇՀ: ԸԿԱՆՄ
ՈՂՈՐՄՈՒԹՎՀՆՄԻՇՈՔՓՐ
ԿՉԻՆ: ԲՈՒՐՄՈՒԽԱՆԿՈՅՈՒԹ
ՄՈՒՄՔՄԱՐԴՈՒՅ: ԵԿԵՂԻՄԱՅԱԾ
ՀԱՏԼԵՔԻՇՐԱՄԵԱԿԱՊՄԱՐԴՈՂՈ
ՎԵՐԻՆ: ԵԿԱՅԲՆԱԿԱՅԻՆՄԱՐԴԱ:
ՅԱՎԱԿԵՐԿԻՆՎԱՐԴԱՇԵՐԵԱՀ
ՅՎԵՐԵՔԴԵՂՄՈՐԻՆ: ՍԻՋԱԾՀ

5.

Հ Ա Գ Ի Ց Ա Կ Ա Ն

ԼԵՀԵՑԵՑՈՅ ՔԵՆԻ ԲԵ ՀԵՑ ՈՒՉՈՒԾ-
ԳՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ

Ենցեալ տարի թերթիս մէջ, ծանուցած
էինք, որ Պր. Ֆք. Միւլէր Կալեցիայի Հայոց
քանի մ'արձանագրաթիւնները եւ կամենից
Պոդոլսկի Հայոց Ա. Կիոշայու եկեղեցւոյն հիմն-
արկութեան Սինանի որդույն Խութլաւէկի
ընծայագիրը պիտի հրատարակէ: Այս հրատա-
րակութիւնն ըստ տեսած ըլլալով՝ աւելի մա-
նրամասն կը տեղեկացնեմք մեր ընթերցողներուն:
Եազդովայի երկու արձանագրութիւններու նմա-
նատիպն Պր. Ֆք. Միւլէրի հրատարակութիւննեն
է, զոր կայսերական չեմարանը հաճեցաւ շնոր-
հել մեզ. իսկ Խութլաւէկի ընծայագրին բա-
սանկարը Պր. Շոլեստ հաճած էր ուղարկել

1. Ցեղական գրականութիւնը, առաջ հրատարակութիւնը,

2. Ենցեալ, կը նշանակէ Ցեղ կամ Պարսկա:

మొగ్. పుసుబి మెర అజ్య హ్రాసారావాక్తుభినునుక్కుదును-
కూని (original) కి బే గాం ప్ర. ఫ. శిక్కిల్ర ర్హాసారావుక్కుభేటును:

ఫ్రెంచ్. టిల్ టిల్ల్ డానాసుబానుఖి (Dr. J. von Boloz Antoniewicz), లెమ్పెర్తి లామోల్-
సారాన్ధి తెల్లార్పుతెంటి అషామితెంబుఅన్ స్యుజాఫ్
ప్రెసెగ్జాప్టెంబు జున్డెనుఅం కి ప్రెసెగ్జ్ సున్-
ఫ్టెగ్బుల్ థాఫ్టాపుఅండ్ ప్రెసెగ్జ్ లుసున్ఫు
నుఖుఅంబునుమ్బుఅం హ్రాసారావుక్కుప్రెసెగ్జ్ ఉసుప్రెగ్
అప్పెక్కుము అషామితెంబుఅన్ స్యుటిప్, ఏ ఏప్పిట
రుప్పల్ఫ్టాక్ లెంసాసుబాన్ ల్యెప్ అషామితెంబుఅం
ఉసు అషామిప్పాం ప్రెసెగ్జాప్టెంబు అమ్పుల్ లెంసాసు-
మున్, రుక్కుప్పును బే రుసుప్రెగ్జ్ థాసుప్పాం

ఉసు కెక్కెగ్జెగ్జున్ ఫ్లెసుప్రెగ్జ్ త్రాసు ప్రెప్ స్యు కె-
షెబుబుల్ (ఫ్ర. 2) అర్డానుమాప్రెగ్జ్ థిన్ల్ (1551ఖ.)క్కు:

(థ) నెంబుబిసు ఉసు బ్రాచ్యున్ [థ] కు

[థ] ఉన్పికు అప్రాప్ ఉసుప్రె- నుసు:

కుసెబుబుసు బే థిల్ము. 4. స్యుట్చుసు

ప్రెప్పుసుప్రెప్ చుల్లుప్రెప్ ఫ్రిచ్చుసు:

ప్రెప్పుసుప్రెప్ నున్పిసు ప్లుసెబుబుసు ఈల్లుసు


నెంబుబుసు ఉసుప్రె ల్యుబిసు:

రుసుప్రె ఉసుప్రె ప్రెప్ ప్రెప్ ప్రెప్ ప్రెప్ ప్రెప్:

నెంబుబుసు ప్రెప్ ప్రెప్ ప్రెప్ ప్రెప్:

స్యుప్రె రెగ్రుప్రె వెసుత్తిను త్రుసుసుసు:

థ[0] ల్[ఎ] ఉసును బే బ్రాచ్యు ఫ్లెసు ప్రెప్:



స్యుప్రెబుబునుబు క్రె కుసాప్రెక్, స్యు జీశాసా-
క్షారానుబు స్యుప్రెబుబు. స్యుమారి: ప్ర. ఫిల్ శిక్కిల్ర
అస్సిగ్ మి ఫ్రాన్హి దుంబుప్పునుబు కి జీబుబు ప్రెసె-
గ్జాప్టెంబును హ్రాసారావుబుల్ స్యుమారి:

బ్యాల్పుఫ్సు ఫ్యాల్పుఫ్సు (అర్బెల్బును కుల్బుఫ్సు,
ప్రెబుప్పు క్రెబు మెక్ క్రెబుల్ను ప్రెప్పుప్పుఫ్సు డాల్
బ్యాల్పుఫ్సు) నుర్కిబున్ ఫాల్బెల్ ల్యుబుబు స్యుమారిక్వాం
బు, బే ప్రెబున్ అప్పానుబు క్రెబుప్పుఫ్సు, ప్రెబుప్పు-
ప్రెబుప్పును బే ల్యుబు: ప్రెబున్ అప్పానుబు ప్రెబుప్పు-
బుబు క్రెబుల్నుబు ల్యుబు: నుర్కిబున్ ప్రెబుప్పు-
బుబు స్యుమారి కెబుబుగ్గున్ అప్పానుబు అప్పానుబు అప్పా-
నుబు: క్రెబుబు కెబుబుగ్గున్ అప్పానుబు అప్పానుబు:

అర్డానుఅప్రెబుబును కుసాఫ్ఫుర్ ప్రెప్.
ఉన్పికుబున్ ఫ్లెసుప్రెబుబు స్యుమారిసు అప్పా-
నుబుల్ క్రెబుబుప్రె (2) ప్రెప్పుబుబు ప్రెప్:
ఉన్పికుబున్ ఫ్లెసుప్రెబుబు స్యుమారిసు అప్పా-
నుబుల్ క్రెబుబుబు స్యుమారిసు అప్పానుబు అప్పా-

అప్పాప్ట (ఫ్లెర్ 1) అర్డానుఅప్రెబున్ల్ నుసున్
కెబుబుగ్గున్ కొప్పుబున్ ఫ్లెసుప్రెబుబు స్యుమారిసు

అప్పానుబు అప్పానుబు అప్పానుబు అప్పానుబు:

కుసి కుసిబుబు క్రెబుబుగ్గున్
స్యుమారిప్రెబుబు దుంబుప్పుబు స్యుబుబుల్ బు,
ప్రెబుబు మాప్ అల్ఫుబు ఫ్లెసు అప్పానుబు అప్పానుబు అప్పా-

¹ శ్యాల్, రెడ్జిబు ల్. ప్ర. శ్యాల్సాప్పుస్సార్జున్ బ్రెబున్ ప్రెబుబు, ల్లాబు. 1830 ల్. 129. బాగ్జె స్ట. పామిల్కి జుస్లావీల్, ల్లాబు. 1862.

† Այսի իմ՝ կամաց եւ հաստատութե՛ անձին ձեռագիր է մինամի որդոյ խոթըլուպէկի յաղագոյ որց կուտամ առաջի այ զգիրս զայս լուսարոշին նր ամբողջն եւ նահանգիս առաջնորդացն ով գր պատահէ. եւ այժմ նր յոհանէս արքեափ ամ՝ ըռուսաց եւ աւալիսաց աշխարհի եւ ի ներկեա ժամանակս հոգեւոր առաջնորդ է նահանգիս եւ մեզ. վասն որց խոստացեալ էի շինել եկեղեցի յանուն պրցին նիկալայսոյ պանչելադործ հայրապետին. եւ այժմ՝ այ առաջնորդութիւն յանկ եկեալ կատարեցաւ. եւ ես ըստ խոստաման իմուն նիմիրեցի այ եւ լուսաւորչն նր ամբողջն եւ առաջնորդի նահանգիս. եւ ազատ կուտանեմ ի մարմաւոր տէրանց. ոչ ոք իշխանութի՛ չունի որ տիրէ նը տանարին ոչ ես. եւ ոչ իմ տունն եւ ոչ իմ տղայք. եւ ոչ այլ ազգականը ոչ հեռաւոր եւ ոչ մեծամարտ եւ ով որ յանելուի եւ տիրութի՛ կամենայ առնել ստու եւ ես ամիսի յամ՝ գատասան. եւ տուանս տացէ հոգեւոր եւ մարմաւոր գատասորաց. եւ տոցէ զանէնս զայ եւ զիր առաքելցն եւ զայրապետացն. բայց միան այս որ թէ պատահէ որ յիմ՝ զաւակացն եւ կամ յազգականացն քչ լինի. եւ լուսաւորցին դաւանութիւն լինի. եւ լուսաւորչն ամուսոյն հնազանդ լինի. նայ հանց բաժին առնու ի յեկեղեցին մուոցն ող բնական երեց մի այլ ոչ տիրութի՛ առնէ եկեղեցից. Ակութի՛ այ եւ արժանահաւառ վկայց որը ասս պատահէցան. զիրցաւ գիրս ի թիւն հայոց պիսէ. ի մարտի ամսոց ի ին ձեռագի փիլիպոս իրիցու առաջի նոն իմոց:

Ստեփանոս Խոչք († 1739) իւր ֆամանակագրութեան՝ մէջ կը յիշէ յութըլուպէկի այս ընծայագիրը յամին 1398, եւ զայս յառաջ բերելով կ'ապացացան որ լեհացայց եւ բեռարտից եւ Վալախից առաջին ծանօթն Արքեպիսկոպոս Առաջնորդն է ընծայագրսոյ մէջ յիշուած Յայքաննեկն: 1609 Թուականին համար կը գրէ. “Պ. Միլինց կամենցու երեցփոխանն, որ գեկեղեցի Ս. Կիկոզասի նորուեց, եւ զհրաշլի պաղաստ իւր քարաչէն ի գէմ նորա շենեաց, անզաւակ մեռւ:

Եազովիսի եկեղեցուն վայր 1621 թուականին համար կը գրէ. “Եազովիսի Աստուածածին իւր գալու կատարեցաւ, կամ վերստին նորո-

1. Հ. Յ. Ցայեան, Յուրակ Հայերէն ձեռագրաց Մատենագրատիւնի Մշկէթարեանց ի Ավենաւ Վիճնաւ 1895-6:

գեցա ի բարեկապաշտից: Խակ մատուռն Աւետաման ի Պարսկ Պօհասն Սբէնտոսովը իւն թվին Հայոց Խոճան, 1657, Յէշատ. ”:

Հ. Գ. Գ.

—

ԼԵԶՈՒԱՐԱՆԱԿԱՆ

ՈՐԳԻ ԵԶՈՒԱԾՈՒՑՈՒԹԻՒՆ

(Հոգուածանական)

Դ.

Զելամիօսական զամակագմենք իւր լեզուի զարգացնեան մատուռն անտիք առաջնորդ է:

Դէմէնելեզուաց մէջ, քիչ թէ շատ, անջատուականութիւն, կըզութիւն եւ հորուականութիւն կը նշանաւի. թէպէս ամէն ինքուացեղ մէկին կամ միւսին աւելի գծառուածն ունութիւն է: Հկայանիանուական աւելի կըզացած կը տեսնուի: Զկայանիանուական լեզու մը, որ կըզական ձեւեր ալ ըռնենեայ, եւ ոչ կըզական լեզու, որ հորվական ձեւեր շունենեայ. եւ որ զարմանալին է, հորվական լեզուաց մէջ՝ ոչ թէ միայն բազմութիւնի զուտ կըզուական ձեւեր կը գտնուին, այլ նաև անջատուական գտան աղող մէջ: մը:

Ուոնմանական լեզուաց մէջ՝ դոյսականի մը հորվակառ վլրաւորութիւնը գրեթէ ի բաց թուրուած է բարցրուին, բազդասական էն գերբարական ածականութիւնները նշանած են, եւ անջատուական լեզուաց պէս նախարարութեամբ եւ կամ նախիրը սաստակացը մատնկու մը կը կազմէն. որ ուու. թու ուու. թու ուու ամեւստան. եւն. եւն. Հառուները շերթնենք. Հայերէն բայերու լեզուութեան մէջ դրասորը շատ մէ ձեւեր ունի, զորոնք մնի այսօր աշխարհաբար մէջ կը չընէնք, ապիքներկու միւս շնէ երեկ բառով կը կազմնէնք, լին կամ լինէնք ձեւը՝ ուու, ձեւուլ կը չընէնք, որ սուռ գիւ անջատուական լեզուաց նական յառաւութիւնն է, իսկ հոյերէնք վըս, թէպէս քիչ սական ահա դոյսաթիւնն էնին ի բաց տուել մեջազեալը՝ ոչ ոք կնայ մարէն իսկ անցընել թէ յամ-եր-ան տամ-եր-ան եւն եւն. գողիլական պատահին, հին լազարենքին ամար հածու, ամար հածէ, եւն. ձեւն յառաջ եկած ամբողջ մըն է, եւ այս ձեւը՝ սուրու հոյերէնք մէջ բաւական յաճախեալ կը գտնենք՝ ունիշն ոսել, “ասիցեն կամ աւելի ասելց են” եւն եւն. եւ ասկայն ահա կըզուական յառաւենքն շշափելի գրինակ մը. հին Հայը կ'ըսէր, ուրիշ իւր ներկայ. իսկ արքի հայր ասհաննականի գաղաքարը մէկնելու համար՝ կրիմն գաւռառական ներու գրավան լեզուի մէջ կըկին ձեւ ունի, իւ մէր էն (երիս բառով) եւ ուբու՞ւ եմ (= ի սկզ եմ, ներդոյս.)

Անդգիրէնն աւելի շատ կերեց. նոյն իսկ գիրմաններէնը չունի այսօր այն ամեն պարզ ձեւերն, որ